

ՎԱՐԴԱՎԱՆՅԻ ՀԵՐԱՍՏԱԿՐՏԻ ՆՊԱՏԱԿԸ

Հայաստանի մէջ Քրիստոնեութեան պետական կրօնք հոչակումէն մինչեւ Վարդանանց օրերը, անցնող շուրջ հարիւր յիսուն տարիներու ընթացքին, նորակազմ Հայ Եկեղեցին, յանձինս Լուսաւորիչներու, Արիստակէսներու, Վրթանէսներու, Յուսիկներու, Ներսէսներու, Խաղերու, Սահակներու, Մեսրոպներու, սրբակրօն հայրապետներու, վարդապետներու, քահանաներու, մարտիրոսներու եւ ճգնաւորներու, յաջողած էր երեմնի հերանոս մեր ժողովուրդին մէջ ծաւալել այնպիսի սրբնչելի առաքելուրին մը, որ այսօր, մեր տրամադրութեան տակ եղող գիտութեան, ճարտարուեստի եւ հաղորդակցական միջոցներու բոլոր նուանումներով կր մնանք հիացած ու ապշահար:

Մեր ժողովուրդը դարձի էր եկած եւ մկրտուած: Նոր կրօնքին բովանդակութիւնը ըմբռնելի դարձած էր անոր մինչեւ սրտի խորքը այնպէս, որ հայուհոգին անմնացորդ շաղախուի Աւետարանի լոյսով, փրկութեան աւետիսը դառնայ իրեն համար կեանքի նպատակ, գոյութեան իմաստաւորում, ապրող եւ շնչող իրականութիւն:

Իրանական կրօնքը Ահուրա-Մազդայի կամ Արմիգդի հաւատքն է, որ իր մեծ մարգարեկ՝ Զրադաշտի անունով կը կոչուի նաև Զրադաշտականութիւն: Այս կրօնքի հիմնական բովանդակութիւնը միմեանց հակառակ երկու սկզբունքներու՝ բարիի եւ չարի, Ահուրա-Մազդայի եւ Ամրիմանի (թշնամի ոգիի) պայքարն է, որը պիտի շարունակուի մինչեւ բարիի վերջնական յաղթանակը: Հետեւորդը պիտի որոշէ այս երկու ոյժերուն մինչեւ եւ ըստ այնմ պիտի վարձատրուի: Ծիսական-արարողական կեանքի կեդրոնը մաքրութեան խորհրդանիշ սրբազան կրակի պաշտամունքն է, որ անմար պէտք է մնայ ատրուշաններու մէջ:

«Արքայ քաջ, խորհուրդ կու տան Մոգերը Յազկերտ Բ-ին, մէկ կրօնքի դարձուր տէրութեանդ մէջ գտնուող բոլոր ազգերն ու ժողովուրդները: Եթէ քեզի յաջողի այդ ընել, այդ ժամանակ յոյներու երկիրն ալ հնազանդելով կ'ենթարկուի քու իշխանութեանդ, միայն թէ քրիստոնեաններու կրօնքը մէջտեղէն վերցուր»:

Այս խորհուրդին հաւանութիւն տալով, Յազկերտ Բ, 449-ին Հայաստան կ'ուղարկէ հրովարտակ մը, որով կը պարտադրէ հայոց հրաժարի քրիստոնեական կրօնքէն եւ փոխարենը ընդունիլի զրադաշտականութիւնը:

Անտարակոյս, հրովարտակին մէջ պախարակուող Քրիստոնեութիւնը ամբողջապէս սխալ հասկցուած կամ խեղադիրուած է: Յազկերտին համար ամենէն անըմբռնելին Քրիստոնեութեան բուն եռութիւնն է. Քրիստոսի փրկագործ չարչարանաց, խաչելութեան, մահուան եւ յարութեան խորհուրդը:

Յազկերտ անձանօթ չէր Ա. Գրքին, Աւետարանի պատմութիւններուն, քրիստոնեական վարդապետութեանը, սակայն չէր կրցած հասկնալ ու ներքափանցել անոր եռութեան մէջ: Բնականաբար, նոյն տպաւորութիւնը կու տայ նաև կրօնափիխութեան հրովարտակը, ուր բոլորովին անհասկանալի կը մնան Հին Կտակարանի Աստուծոյ «նախանձու» ըլլալու պարզան, «ընդամենը բուզ մը ուտելու պատճառով» Աղամի եւ Եւայի արտաքսման պատմութիւնը, Քրիստոսի մարդեղութեան խորհուրդը, Կուսածին ծնունդը, երեւոյթներ եկեղեցիի աւանդութենէն ծոմապահութեան (միս ուտելու եւ չուտելու), ամուսնութեան (միակնութիւն եւ կուսակրօնութիւն), հարստութեան, խոնարհութեան, վանական կեանքի մասին եւ այլն: Այսուհանդերձ, Յազկերտի համար խիստ անըմբռնելին Քրիստոսի խաչելութեան, մահուան եւ յարութեան

խորհուրդն է: Ինչպէս կարելի պիտի ըլլար քրիստոնեական հաւատքը բացատրել կրակապաշտ պարսիկին, ու անոր ըմբռնելի դարձնել Աստուածորդու մահուան եւ յարութեան խորհուրդը: Եւ նիշտ այս կարեւոր կէտն է որ կը շեշտուի հրովարտակի վերջաւորութեան.

«Այս բոլոր գրածներէս աւելի վատրարագոյնը այն է, որ (քրիստոնեաներ) կը քարոզեն, քէ Աստուած մարդոց ձեռքով խաչ բարձրացաւ, նոյնը մեռաւ եւ բաղուեցաւ, եւ ապա յարութիւն առաւ ու երկինք համբարձաւ: ... Դեւերը, որ չար են, չեն բռնուիր ու տանջուիր մարդոցմէ, ո՛ւր մնաց Աստուած, բոլոր արարածներու արարիչը: Այսպիսի բաներ բսելը ձեզ համար ամօթ է, իսկ մեզ համար խիստ անհաւատալի»:

Ստանալով այս հրովարտակը, 450-ին Արտաշատի մէջ, կը գումարուի Ազգային-Եկեղեցական ժողով մը մասնակցութեամբ բոլոր նախարարներու, եպիսկոպոսներու եւ ժամանակի հեղինակաւոր անձերու: Ժողովը միանգամայն կը մերժէ ընդունիլ պարսից կրօնափոխութեան առաջարկը, պատճառաբանելով, որ ի մարմնաւորս հայ ժողովուրդը, այո, ենթակայ է բագաւորին, սակայն ի հոգեւորս՝ միայն Աստուածոյ: Հայոց պատասխան նամակը նոյն պաշտօնական ոնով ուղղուած է Միհրներսէն հազարապետին:

«Յովսէփ եպիսկոպոս, ինձ հետ միաբանածներուն հետ, մեծերեն մինչեւ փոքրերը, Արիներու եւ Անարիներու Միհրներսէն մեծ հազարապետին շատ ու շատ ողջոյն խաղաղասէր մտքով, քեզ եւ Արեաց ամբողջ զօրաբանակին»:

Հայոց պատասխան նամակը իր գրական կերպարանքով շարադրուած է հականառական եւ շատագովական բնոյրով. մէկ կողմէն խիստ հականառութեան կ'ենթարկուի Զրադաշտականութիւնը, միւս կողմէն՝ կը շատագովուին քրիստոնեական հաւատքին այն բոլոր սկզբունքները, որոնք խեղա-

թիւրուած են Պարսից հրովարտակին մէջ:

ա) Ընդդէմ նատուրալիզմի, տարրերց պաշտամունքի, արեգակի, կրակի եւ այլն:

Աստուածոյ անժամանակ, ինքնագոյ, արարիչ, գերիվեր ամէն տեսակ առարկայացումէ եւ մարդկային բանականութեան տակ ընկնող ըմբռնումներէ հեռու ըլլալու պարագան. այլ խօսքով՝ Աստուած խորհուրդ խորին մըն է՝ մարդկային մտածութեանը անհաս եւ անսկիզբ իրողութիւն մը:

բ) «Աստուած տարբեղէն կերպարանք չ'առներ եւ աչքի տեսողութեան չ'ենթարկուիր. եւ ոչ միայն ձեռքով կարելի չէ զննել, այլ եւ ոչ ոքի մտքի տակ անգամ չ'իյնար, ոչ միայն մարմնաւորներուս, այլ նաև անմարմին հրեշտակներու. բայց թէ ան կը կամենայ, կը նանցուի իր հաւատացեալներուն (յայտնութեամբ)». կը շեշտուի Աստուածոյ ինքնարացայատման սկզբունքը:

գ) «Աստուածոյ անունը երկնքի եւ երկրի Արարիչ է. իսկ երկինքէն ու երկրէն առաջ, Ան ինքնագոյ ինքնանուն է: Ինքն անժամանակ է. երբ կամեցաւ արարածներուս ըլլալու սկիզբ մը դրաւ, ոչ թէ ինչէն, այլ ոչինչէն. որովհետեւ ինչը միայն ան է, եւ մնացած ամէն բան անկէ գոյացաւ»: Տեսանելի է այդ Յովհաննու Աւետարանի Ագլուխին մէջ, ուր կը դաւանուի վարդապետական դրոյք մը. Բանն Աստուածոյ անսկիզբ եւ արարչագործութեան անգոյութենէն ստեղծուած ըլլալու պարագան: Աստուած ինք անպատճան՝ պատճան է եւ միակ պատճան է բոլոր ստեղծուածներուն: «Ինքն անպատճան՝ պատճան ամենայն պատճանաց», ինչպէս կ'ըսէ Ս. Ներսէս Շնորհալին:

դ) Աստուածոյ ամենաբարի ըլլալու սկզբունքը - բարի եւ չար հրեշտակներու գոյութիւնը, ոչ թէ որովհետեւ Աստուած չարը ստեղծեց, այլ չարը չար դարձաւ՝ բացասելով բարիին: Վեր կը հանուի քրիստոնեական կրօնքին ամենաեական տարրերէն մին, եւ

կարեւոր մէկ առաւելութիւնը հանդեպ ջրադաշտականութեան եւ այլ կրօններու: Մարդ արարածի ազատ կամք ունենալու փաստը որպէս գերազանց շնորհ մը տրուած Աստուծոյ կողմէ: Մեղքն ու չարը ստեղծագործութիւնները չեն ամենաբարի Աստուծոյ. մարդն իր որոշելու ազատ կարողութեամբ կրնայ ընդունիլ իրեն շնորհուած բարիքը եւ կամ մերժել զայն: Մեղքը պարզապէս ծանր հետեւանքն է մերժուած բարիին:

Ե) Հիմնովին կը հերքուի Յազկերտի հրովարտակին մէջ արծարծուած այն խեղարիւրումը, թէ Յիսուս «որդին է Բանքուրակի՝ անկարգ ամուսնութենի ծնած»: Բ դարեն սկսեալ, այս եւ նման չարադանդ մոլութիւններ կը տարածուեին Քրիստոնեութեան հակառակորդներու կողմէ, խեղարիւրելու եւ մթագնելու համար Քրիստոսի աստուածութեան փաստը: Բանքուրակ, յունարեն «բարթենոս» բառին աղաւաղումն է, որ կը նշանակէ կոյս: Արդարեւ, Յիսուսի կուսածին եւ Ս. Կոյսի աստուածածին ըլլալու իրողութիւնը՝ քրիստոնեական կրօնքին կարեւորագոյն հաւատալիքներէն մէկն է, ընդունուած 431-ին Եփեսոսի տիեզերական Գ. ժողովով:

Այս բոլորէն ետք, նոյն նամակին մէջ կուռ շարադրութեամբ կը ներկայացուի Հայոց հաւատամքը, որ կը կազմէ Վարդանանց շարժման ամբողջ ուժականութիւնը:

«Եսկ մենք այսպէս կը նանչնանք զԱստուած եւ այս բանին կը հաւատամք աներկբայ.

«Աստուած որ ստեղծեց ամբողջ աշխարհը՝ նոյնը եկաւ եւ ծնաւ Ս. Կոյս Մարիամէն: Յիսուս Քրիստոս, որ իր մարմնով փրկեց ամբողջ աշխարհը, իր կամքով դեպի մահը եկաւ. եւ ինչպէս ինքն Աստուածութիւնը գիտէ՝ մարմնացաւ անարատ կուսէն եւ ծնաւ, խանձարուրով փաթթուեցաւ եւ դրուեցաւ մսուրին մէջ... որպէս երեխայ սնաւ կարով, անեցաւ ու երեսուն տարեկանին մկրտուեցաւ... Յորդանան գետին մէջ...

մատնուեցաւ քահանայապետներուն կողմէ եւ դատապարտուեցաւ Պոնտացի Պիղատոսէն: Խաչուեցաւ, մեռաւ, քաղուեցաւ, բայց երրորդ օրը յարութիւն առաւ. երեւեցաւ տասներկու աշակերտներուն եւ ուրիշ աւելի քան հինգ հարիւր հոգիի: Ծրչեցաւ անոնց հետ քառասուն օր՝ երկինք համբարձաւ... ու նստաւ հայրենի արոռը: Խոստացաւ երկրորդ անգամ գալ ահաւոր զօրութեամբ՝ յարութիւն տալու մեռեալներուն, նորոգելու ամբողջ աշխարհը, եւ արդար դատաստան տեսնելու համար արդարներու եւ մեղաւորներու միջեւ»:

Հաւատքի այս ահաւոր ուժականութենեն կը թիվ Վարդանանց անդրդուելի վճիռը. «Այս հաւատեն մեզ ոչ ոք չի կրնար խախտել, ոչ նիշտակները եւ ոչ մարդիկ, ոչ սուրբ եւ ոչ հուրը, ոչ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառը հարուած... Քու կողմէդ տանջանք, իսկ մեր կողմէն յանձնառութիւն: Քու սուրդ եւ մեր պարանոցները»:

Խաղաղութիւն, պատիւ, յարգանք եւ օրինութիւն Վարդանանց քաջ հերոսներուն: Թող անոնց բարեխօսութեամբ հաստի՝ մեզ Տէրը սուրբներու անդրդուելի հաւատով, հաստատի յոյսով եւ հիմնեցնի սիրով, ամեն:

ԷՄՄԱՆՈՒԵԼ ԱԲԴ. ԱԹԱԶԱՆԵԱՆ